

3071

Ch. spumiferus  
Ичигур блеск  
устье - Ч.  
1908р.

891.99

Ч-21

XVI, 1 ph.

271

БИБЛІОТЕКА Університету

БІБЛІОТЕКА Університету

154

-6 NOV 2011

2071

ԱՂԵՔԱՆԴՐ ՓԱՆՈՍԵԱՆ

(Ա.ՓԱՍԼԱՆ)

ԱԿ

891.99 Ա.ԶԱՏ ՔՆԱՐ  
Փ - 27

ՀԱՅՐԵՆԱՇՈՒՆՉ ԳՐՈՒԱՄՔՆԵՐ




ՊՐԱԿ

100/1359



Ա.  
ՊՐԱԿ



1908

27.08.2013

596+8

ԱԶԱՏ



ՔՆԱՐ

Երբ զերջապէս թուրքիոյ մէջ Սահմանադրութեան հռչակումը  
կը խզէ այն կապանքներն որոնք մեր լեզուն ու գրիչը կը կաշկան-  
դէին մինչեւ այսօր եւ աքսորի ու կափաղանի արժանի ոճիր մը  
կը համարուէր Ազգին ու Հայրենիքին սիրոյն ու բարւոյն համար  
խօսիլն ու երգելը, կը ձեռնարկիմ պարբերական պրակներու շար-  
քով մը հրատարակելու հին ու նոր ազատաշունչ գրուածքներս...»

Ինչ երշանիկ պիտի ըլլայի եթէ, կարենային անոնք սիրտերուն  
խօսիլ ամէն անոնց որոնք, զեռ մօտաւոր սարտազեցիկ անցեալի մը  
արհաւիրքն հազիւ Թօթափած, ազգին ու հայրենեաց համար նոր  
ծագող Խաղաղութեան, Եղբայրութեան, Արդարութեան եւ Ազատու-  
թեան կեանքը կ'ողջունեն յուսով խանդավառ.

Ա. Փ.

19 Յուլիս 1908



## ՀԵՂԻՆԱԿԻՆ ԳՈՐԾԵՐԸ

ՇՈՒԵՐ ՈՒ ՑՈՒԵՐ Պատմեկան Բանասեղութիւնն.

Տպագր. 1885 Ապառած


ԹԵԿՆԱՄՈՒՆԵՐ Զաւես 1 Արար.

Տպագր. 1901 Գին 3 Դ.ր.

ԱՅԳԵԿՈՒԹՔ Դրական զուծեր. Ա. Քաղ.

Հեղինակին պատկերով  
Տպագր. 1908 Գին 5 Դ.ր.

ԱԶԱՏ ՔՆԱՐ Հայրենաւունչ զրուածներ. Ա. Դրակ. Գին 60 Փրլ.



## ՈՂՋՈՎՅՆ, ԱՐԵՒ

Անըլլ արեւ բոցակէզ,  
Ողջոյն, ողջոյն, ողջոյն քեզ,  
Քեզ, որ կուտաս ինձ այսօր,  
Ճաճանչներուդ հետ բռաօր,  
Վշտաչարչար իմ սրտիս  
Ազատութեան աւետիս;  
Ողջոյն, ողջոյն, ողջոյն քեզ,  
Անըլլ արեւ բոցակէզ,

Վերէն , աչքով լուսաձիր ,  
Հերիք որքան դիտեցիր  
Աւելի քան քսուորդ զար  
Այն տառապանքն անարդար  
Որուն ներքեւ , գլխիկոր ,  
Կերանք հացին մեր բեկոր . . .  
Հերիք որքան դիտեցիր  
Վերէն , աչքով լուսաձիր :

Դո՛թ ունեցար մեր վերեւ ,  
Ողջն , ողջն քեզ , Արեւ ,  
Եւ սրախն մէջ մեր ԿԱՅՍԵՐ  
Բորբոքեցիր Գութն ու Սէր ,  
Եւ հոգւոյն հետ Թուրք Աղքին ,  
Ցնծաց Հայունն ալ հոգին .  
Ողջն , ողջն քեզ , Արեւ ,  
Գո՛թ ունեցար մեր վերեւ :

Ո՛հ , ալ չի կայ խոր խաւար ,  
Չիկան ձեռքեր բռնավար  
Որոնք կապանն գանձն անգին  
Պատւոյն , ինչքին ու կեանքին ,  
Ու մեր մաքին լայն , թրթուուն  
Սլացքն արդիւն թեւերուն . . .  
Չիկան ձեռքեր բռնավար ,  
Ո՛հ , ալ չի կայ խոր խաւար :

Լեզու , Խօնք , Գի՞ր ու Գըրիչ ,  
Ազատ առէք ձեր թըռիչ ,  
Ազնիւ խոհ , վեհ գաղափար ,  
Պարզեցէք դուք քաջաբար .  
— Ոչ հայածանք կայ , ո՛չ ցաւ —  
Ասպարէզը բացուեցաւ .  
Ազատ առէք ձեր թըռիչ ,  
Լեզու , Խօնք , Գի՞ր ու Գըրիչ :

Հին գըրիշդ իմ կանացի ,  
Հզքեղ այսօր կոտրեցի . . .  
Դուն , ձեռքիս մէջ անձանձիր ,  
Հերիք որքան դողացիր . . .  
Այլեւս , ուժեղ , թելադրիչ  
Պողպա՛տ է կարծր իմ գըրիչ . . .  
Հին գըրիչդ իմ կանացի ,  
Հզքեղ այսօր կոտրեցի . . .

15 Յուլիս 1908





## Ի՞՞Չ ԿՈՒԶԵՆՔ



Հայե՛ր, այսօր աղառ կեանքի նոր արև  
Երբ խանդավառ կը շոշալույ մեր վերև,  
Պէտք չէ՛ բընաւ որ մեր սիւտն ու մեր հոգին  
Սին, անարժան բաղձանքներով բորբոքին.

Պէտք չեն մեղի բիրտ մրջոյներ, ոյժ ու զէնք.  
ԽԱԴՅՈՂՈՒԹԵՐԻՆ մենք կ'ուղենք:



Թուրքերուն հետ, իր աղջական, խընամի,  
Չէինք երբէք, պիտի չըլլանք թշնամի.  
Զաւակներ նոյն Հայուննեաց, նոյն սուրբ հողին,  
Թշնամին ենք մազ իրարմէ՛ բաժնողին.

Պէտք չեն մեղի բիրտ մրջոյներ, ոյժ ու զէնք.  
ԵՂՅՅՈՒԹԵՐԻՆ մենք կ'ուղենք:



Միշտ ձեռք ձեռքի, հաստ սա քոյլով անխախան,  
Պիտի կորենք մենք լուսաւոր այն ճամփան  
Որ, հեշտարոյր ծաղկանց մէջլն ընտանի,  
Դէպի Լաւն ու դէպի Բարին կը տանի.

Պէտք չեն մեղի բիրտ մրջոյներ, ոյժ ու զէնք.  
ԱՐԴԱՐՈՒԹԵՐԻՆ մենք կ'ուղենք:



Մեղ հետ այսօր բոլոր աղջեր կը ցնծան.  
Մեր ԿԵՅՅՐՆ անգին նըւիրեց մազ իր ընծան,  
Օսմանեան վեհ ու փառապանծ Դրօշն տակ,  
Մեր իրաւանցն այսօր բրաւ մեղ դիտակ.

Պէտք չեն մեղի բիրտ մրջոյներ, ոյժ ու զէնք.  
ԱԶԱՏՈՒԹԵՐԻՆ մենք կ'ուղենք:





## ՕՍՄԱՆՑԻ

---

Եղբայր ենք մենք , մէկ սիրու , մէկ կամք , մէկ հոգի .  
Մեր սիրոյն մէջ տեղի չենք տար ո՛չ ոքի :  
Խաղաղութեան դըրօշին տակ լուսախառ ,  
Ունինք մենք նո՞յն ըզգացում , իդ ու բարբառ :

— ՕՍՄԱՆՑԻ ,

Այս մեր անունն , որուն աշխարհ նախանձի :

\* \* \*

Եղբայր ենք մենք . ազատութեան դաշինքով  
Կուզենք ապրիլ միշտ ձեռք ձեռքի , քովէ քով ,  
Պարկեշտ , ուզիլ , պարտաճանաչ շարունակ ,  
Պիտի տանք սերտ եղբայրութեան օրինակ :

— ՕՍՄԱՆՑԻ ,

Պէտք չունինք մենք ուրիշ փառքի ու գանձի :

\* \* \*

Եղբայր ենք մենք . արցունքներու , ցաւերու  
Սուրբ շաղախովի այնպէս փակած իրարու  
Որ , թուրք ու Հայ , բաղդին դէմ հա՛շտ թէ դաժան ,  
Պիտի մընանք իրարմէ միշտ անրաժան :

— ՕՍՄԱՆՑԻ ,

Մեր անունն է երկու աղդի , մէկ անձի :

\* \*

Եղբայր ենք մենք . երկինք երկիր թէ սարսին ,  
Բոլոր ոլժեր , աղդեր , թէ զան միասին ,  
Ազատութիւն , Սրդարութիւն և Օրէնք  
Զայնարկելով պիտի զիրար մի՛շտ սիրենք :

— ՕՍՄԱՆՑԻ ,

Զայն բանբասող չար լեղուն թո՛ղ պապանձի :



## ՓՈՒԲՐԻԿ

### ՀԱՅ ՏՂԱՔՆԵՐՈՒԻՆ

Դուք, որ կը ննջէք ձեր մարց առընթեր,  
Դուք, որ հոգեսպառ տենչեր չունիք դեռ,  
Ով փոքրիկ տըղաք շնորհալի եւ հեղ.  
Դուք, ոյց նորաբոյս եւ ջինջ է հողին,  
Տըղաք հայրենի մեր հէ գ տընակին,  
Ով արդաք, դուք որ յերկնից կուգաք մեզ ~

Տըղաք անպաշտպան մեր Հայոց աղգին,  
Որ պիտի կըրէք վիշտեր դառնագին,  
Երբոր աժդունին ձեր ըլթունք բոսոր.  
Որ պիտի ճանչնաք մեր կոծերն եւ սուգ,  
Եւ պիտի թափէք առամ արտասուք  
Այն ճամբուն վըրայ յոր կ'անցնինք այսօր . . .

Տըղաք, ժըպտանոյշ զըլուինի՛ր սիրուն,  
Որ կը կայտուէք մէջ տանց ու դաշտերուն,  
Մեր ծընգաց վերայ կ'երզէք, կը խաղաք,  
Տըղաք, դուք որ օր մ'ըլլաք պիտի Մարդ,  
Մի՛ ըլլաք բընաւ ինչ որ ենք մենք արդ . . .  
Մենէ լաւագնյն եղէք, ով տըղաք :

Մի՛ ունենաք դուք մարտեր կենսասպառ .  
Աղօթեցէ՛ք միշտ սուրբ հաւատքով վառ,  
Առ Տէր կարդացէ՛ք ձեր նախնեաց նըման . . .  
Աղօթեցէ՛ք մեղ՝ անկրօնիցս՝ համար .  
Ցոյսեր, երազներ մնուցէք անհամար,  
Մինչեւ որ գայ ժամն անդարձ բաժանման . . .

Դուք, որ խումբ կազմած զըւարթ կը խայտաք  
Մարգերուն վըրայ, սենեկաց մէջ տաք,  
Դուք, որ կ'առնուք ձեր քայլերն առաջին,  
Դուք, որ կը հասկնաք թուշնեկաց լեզուէն,  
Դուք, որ մեզ կուգաք հրեշտակաց քովին,  
Տըղաք, մի՛ լաք, մի՛ յածիք ի գետին . . .

Մի՛ յնաք . . . զի, աւա՛զ, շատե՛ր կ'անկանին,  
Զի օրրանն է մօտ, խիստ մօտ, դամբանին,  
Փոքրիկ հայ տըղաք, արզաք սիրասուն,  
Զի դառն են այս կեանք, ա՛հ, դառն արդարեւ,  
Եւ իր քաղցրութիւնք բոլոր՝ կարծատեւ  
Որպէս արձագանգն իսկ ձեր երգերուն :

Տարակոյսն ըղմեղ լրած է գերի . . .  
Ա՛լ չենք աղօթեր առ Տէրն աշխարհի,  
Հեգնող, ծաղրաբան ենք ամենուրեք.  
Եւ մեր աշքերու անյագ ակնարկին,  
Դատարկ, անդըրախտ կ'երեւայ երկին . . .  
— Ո՛վ արդաք, մենէ լաւագնյն եղէք :

Տըղաք, ո՞վ տըղաք հէդ Հայոց ազգին,  
Դուք, ոյց նորաբոյս ու ջինջ է հոգին,  
Դուք, որ խղճի խայթ չունիք դեռ բընաւ,  
Քաղեցէ՛ք առաստ վարդու մանուշակ  
Եւ աղօթեցէ՛ք ձայնով անուշակ,  
Երբ թաղուած ըլլանք հողին տակ խոնաւ:

Աղօթեցէ՛ք դուք, զի մենք տարաբասս,  
Գլխիկոր և լուս կ'ապրինք յերկրի աստ...  
Զի կը պատէ մեր սիրան անթափանց մէդ,  
Կը տիրեն մեր մէջ նախանձ, Ոխ ու Քէն,  
Ու վաս գաղաններ մեղ կը կեղեքեն...  
Աղօթեցէ՛ք, զի կը առասապինք մենք...:

Իսկ դուք, որ միայն տենչեր ունիք դեռ,  
Դուք, որ կը պարէք ձեր մարց առընթեր,  
Մեր ծնդաց վերայ կ'երդէք, կը խաղաք,  
Տըղա՛ք, դուք, որ օր մըլլաք պիտի Մա՛րդ,  
Մի՛ ըլլաք բընաւ ինչ որ ենք մենք արդ...  
—Մենէ լաւագոյն եղէք, Հա՛յ տըղաք:

(1888)



## ՄԵՌԵԼՈՑ

Մեսնողներն անոնք չեն որ կը մեռնին,  
Որք թողուն այս սին աշխարհն ու կերթան...  
Մեռնող՝ ողջերն են, որոնք սուգն ունին,  
Գերութեան մաշող խարսոցն ու խըթան...  
Մեռնողներն անոնք չեն որ կը մեռնին...:

Որք թողուն այս սին աշխարհն ու կ'երթան,  
Վայելեն մահուան քունն անուշ ու խոր,  
Լուս նոճներու շուքին ապաստան,  
Թօթաված կեանքի խրառվքն ու ժըխոր,  
Որք թողուն այս սին աշխարհն ու կ'երթան...:

Մեռնող՝ ողջերն են որոնք սուգն ունին  
Սիրտերնուն մէջ — դառն յոշերու դամբան —.  
Հոգիներն, ամյագ տենչովին Անհունին,  
Որոնց փրշալից չի հանդիր ճամբան...  
Մեռնող՝ ողջերն են որոնք սուգն ունին...:

Գերութեան մաշող խարտոցն ու խըթան,  
կեղեքեն մօր միտքն յարաժամ արթուն.  
Ի՞նչ հեշտանք, դիակ մըլլալ անկենդան  
Որ ա՛լ չի խռովին հանգիստը մարդուն  
Գերութեան մաշող խարտոցն ու խըթան . . .

Մեռնողներն՝ անոնք չե՞ն որ կը մեռմին . . .  
Մեռնող՝ հոգին է որ յոյս, լոյս չունի . . .  
Մինչ տապանին վրայ ծաղկի վարդենին,  
Հնչէ մերթ աղու երգ մալ թռչունի . . .  
Մեռնողներն՝ անոնք չե՞ն որ կը մեռմին . . .

(1896)



## ԱՐ ԶԱԳԱՆԳ . . .

- « Հայուն սիրտն ի՞նչ բանան ազգին ցաւք, աւերք . . .
- Ա՛հ, վէրք :
- « Եր զաւակն ի՞նչ ընել պարտի լաւ Հայ մ'արդ . . .
- Հա՛յ մարդ :
- « Հայ մանկան ո՞վ կարող է տալ սիրտն Հայկին . . .
- Հայ կինն :
- « Աղքատեաց Հայն ի՞նչ է ծոցին մէջ Հայոց . . .
- Հա՛յ օք :

1001  
4359

Տի՛՛ Սի՛՛ Զի՛՛ Շի՛՛ Աւան



Դրուած 1896 Գեղեմբերին

Ի՞նչ ես դու, ձիւն, թիթեւ, թրթուն,  
Ծաղիկ, պատանք թէ վեր նոկ,  
Որ կը փրսուիս Հայ գաշտերուն  
Վըրայ, անծալ ու ճերմակ :

Գըրախտաբնակ մէկ աղաւնեա՞կ  
Սրգեռօք, ի տես որբ կոյսին,  
Եր վետուրներն, իբրեւ ժանեակ  
Թափէ անոր մերկ ուսին . . .

Կամ երկինքէն, ուր խաղաղիկ  
Փայլի անանց միշտ զարուն,  
Աստղիկներով լուսածաղիկ,  
Շողով, շաղով զարդարուն,

Հըրեւտակնե՞րն արդեօք վետակն  
Վարդի թերթեր ըսպիտակ  
Ու կը խաղան տուեն ատեն  
« Ապրիմ — մեռնիմ » խօ՛լ կատակ :

Բո՞ւրդ ես մաքուր թէ գիրդ բամպակ  
 Որ գաս ըլլալ գլխուն րարձ  
 Հանգստաւէտ ու անապակ՝  
 Մեր հարց, որդւոց ու եղբարց,

Որո՞ք, հոգւով չափ անձնըւէր,  
 Անկախութեան սուրբ դատին,  
 Աչք յառեցին երկինքն ի վեր  
 Մինչև իրենց շունչն յետին,

Եւ զինուեցան ու կըսուեցան,  
 Հալածուեցան, տոկացին,  
 Մինչև զիրենք, ա՛հ, ցիր ու ցան,  
 Բնկճեց մահուան ժանտ կացին:

— Թէ ժանեակ ես թունափետուր,  
 Եկո՞ւր, ոփրո՞վ պատարուն,  
 Հլլալ օրբան ու խանձարուր  
 Անոնց անտէր որբերուն . . . :

Թէ վարդի թերթ ես, ձիւն մաքուր,  
 Ծաղկէ՛ իրրե թարմ սլսակ  
 Հողակոյտին վըրայ թափուր  
 Նոր հարսերուն նրբհասակ:

Տեղա՛յ, ո՛վ ձիւն, առաստ տեղա՛յ,  
 Ծածկէ՛ դաշտ, լեռ, ձոր ու սար,

Ուր մեծ ու փոքր, հայր ու տըղայ,  
 Կը հնջեն քնով մ'հաւ տուար:

Խաղաղով թիւնն որ՝ Նահատակ  
 Լլալով, հոս չի գըտան,  
 Տո՞ւր դու անոնց, դամբանին տակ,  
 Ուկորներուն անկենդան.

Անոնց որք այժմ, ա՛լ յաւիտեան,  
 Աղատ կեանքի վեհ Տենչին  
 Հո՞ն տիրացած՝ Անմահութեան  
 Եղեմին մէջ կը հանգչին . . . :





## ԶԱՆՔ

Ճակատագրէն ու բաղդէն՝  
Վա՛տ հնք երբոր տրտնջանք . . .  
Անո՛նց համար որք յաղթեն՝  
Վայե՛լք մ'է կեանքն, ո՛չ տանջանք . . .  
Զա՛նք, զա՛նք, զա՛նք :

\* \* \*

Շոգեկառքին վազքն առթեն՝  
Կոլոն՝ ապո՛ւշ ըսքանջանք . . .  
Զա՛նք կ'սպասոփ ժիր մարդէն,  
Ո՛չ դուր գանգատ, բարբանջանք . . .  
Զա՛նք, զա՛նք, զա՛նք :

\* \* \*

Մահո՛ւ պատժով պատճըւին  
Ս.զգութեան դէմ մեղանջանք . . .  
Ամօ՛թ անոնց, որք հովին  
Յանձնին ողբ ու հաւաչանք . . .  
Զա՛նք, զա՛նք, զա՛նք :

Մինչեւ ցարդ թո՛յլ մեր հոգին  
Ա.ակց պայքարն ու խոնջանք . . .  
Եւ մենք, լըքեալ, լալագին,  
Տեսէ՛ք որքան վար իջանք . . .  
Զա՛նք, զա՛նք, զա՛նք :


\* \* \*

Ա.զատութեան ու փառաց  
Սուրբ, ամըսպառ, անվե՛րջ հանք,  
Աստուած մեզի «Զա՛նք» գոռաց,  
Որ չարաշար չի զզջանք . . .  
Զա՛նք, զա՛նք, զա՛նք :

\* \* \*

Խօհուն, տոկո՛ւն և հըպարտ,  
Ալնուցանել վլ՛ն տենչանք,  
Հայուն պատիւն է ու պարտ,  
Միշտ զա՛նք, երբէ՛ք աղաչանք . . .  
Զա՛նք, զա՛նք, զա՛նք . . . :





## ՎԱՐԺԱՎԵՏԸՆ



Արեւելեան միծ Խաղի Փայ մ'ատեհոք,  
— Որ կը սիրէր իր ժողովուրդն հրպատակ  
Եւ իր բոլոր խորհ՛ւրդքն ու գործքն, ամէն հոդ,  
Ազգին բարիքն ունէին նիւթ, նըստակ —  
Իր մանչ զաւակն, իր ժառանգորդն անդրանիկ  
Դալրոց զրկեց, քաղքի դպ ոցն հանրային,  
Ուր ո՛չ մէկ հաստ իշխանակուն ոստանիկ՝  
Այլ աղքատիկ տըղաք միայն կ'երթային:  
— «Կ'ուզեմ, ըստու վարժապետին, որ ջանաս  
«Աղէկ կրթել զինքն, հոգալով անդադար  
«Որ սիրտին հետ մըշակուի միտքն ալ տըհաս,  
«Ու մարդ մ'ըլլայ բարի, զգայուն և արդար . . . :  
«Այս է իմ կամքս ու քեզ միակ իմ պատուէր :»

\* \* \*

Տըղան ըզգաստ, խելացի էր ու սիրուն,  
Դասարանին մէջ իր ձայնը չէր լըսուեր.  
Լաւ կ'աշխատէր, հետամուտ իր դասերուն,

Կը զարգանար միտքն ալ տակաւ առ տակաւ . . . :  
Օր մը սակայն, թիւր չարժումով մ'անդիտակ,  
Դասագիրքը արզուն ձեռքէն վար ինկաւ . . . :  
Վարժապետը զարկաւ այտին մէկ ապտակ,  
Ապտակ մ'ա'յնքան ուժգին որքան անիրաւ . . . :  
Տըղան լացաւ, լըսեց, հօրը չըսաւ բան:  
Օր մ'ալ դասէն դուրս չոր կաղին մը կերաւ  
Զոր գիպուածով գեանէն զըտած էր, ճամբան . . . :  
Վարժապետը տեսաւ, սաստավլ կորովի  
Պատիժ չըն ալ ալնօրինեց կաշաւ ու կուռ.  
Զայն օ'ր մ'ամբողջ պահեց նո՞յի, ծարաւի . . . :  
— Լացաւ տըղան, բայց հօրն առջեւ մընաց լուռ:  
— Որ մ'ալ, ցրախն, ձիւնալից օր մը ճամբան,  
Մինչ իր փոքրիկ ընկերներէն խիստ շատեր  
Կը դողային, ալզան դէպի վասարան  
Գնաց տեմնելու թէ փահյան արդեօք էր հատեր . . . :  
— Վարժապետը, խոժու, ձայնով մ'անհարկու  
Կանչեց, քաշեց պարտէզ տարաւ զայն շիտակ,  
Եւ ո՛չ զլիսարկ տալով, ո՛չ ալ վերարկու,  
Ժամ մ'ոտքի վրայ կեցուց զայն սա՛ռ ձիւնին տակ . . . :  
— Տըղան մարմնովն ու հոգւո՞վ ալ ըզգաց ցաւ,  
Եւ դողանար, հիւանդագին ու մոլոր,  
Տունն, հօրն առջեւ լացաւ, լացաւ ու լացաւ,  
Պատմեց իր կրած պատիժները, բի՛րտ լոլոր . . . :

\* \* \*

... Երբ վարժապետն իր դէմ բերին.— «Եկո՛ւր հոս,

Գոռաց իշխանն, ըսէ՛, ինչո՞ւ իմ զաւկիս  
Կրել տուեր ես՝ կողիտ, անխիղճ, բարբարս  
Այդ պատիմներն, ըսէ՛, չուտ, չուն, որ սատկիւ . . . :»  
Վարժապետը պատասխանեց. — «Չեր տըզան  
— Երկար օրեր գեռ պարզեւէ՛ Զեղ Աստուած —  
Օր մը պիտի Զեղի յաշորդ՝ հայր, իշխան  
Հլլայ աղջին գահոն վրբաց հասաստուած :  
— Անիրաւ տեղն ապտակ զարկի՞՝ որ իրեն  
Սիրոն արիւնի, չըլլայ ինքն ալ Անիրաւ . . .  
Ծոմ կեցուցի՝ որ երբ աղքատք հաց ինողրեն,  
Գիտաց ի՞նչ են Սնօթութիւնն ու Ծարսու . . .  
Ու կիսամերկ գողացուցի ձիւնին տակ  
Որ ըզգաց վիշտն ու տաստպանքն աղքատին,  
Եւ գըթայ, երբ չար բաղդին զոհ, նահատակ,  
Թըշուառներ օր մ'հածեն, ողբան, պաղատին . . .  
Թէ չար ըրի՝ սատկեցուցէ՛ք զիս, Տէ՛ր իմ. . . :»  
— Իշխանն ըստ. «Աղէ՛կ ըրիր, ա՛ջերիմ :»



### ԳԱՌՆՈՒԿՆ ԵՒ ԱՐԱՄԱԶԴԴ

( Գերման առակ )

Օր մը Գառնուկն, ա՛լ անհամբեր  
Կըրելէ միշտ զրկանք ու ցաւ,  
Բաղդին համար աղիսաբեր՝  
Արամազդին գանգատեցաւ :  
Երբոր լըսեց, չաստուածն արթուն,  
— «Գառնուկ, ըստ, արդարեւ, դուն  
Զրկեալ մըն ես ողորմուկ, հեղ,  
եւ ես բան մը չե՛մ տըւած քեզ  
Որ, ի հարկին, դուն կարենաս  
Պահպաննել կեանքդ, անձդ անվընաս . . .  
էն, այդ սըխան ուղղե՞նք այսօր .  
Կուզե՞ս մագիլ, ձանկեր հըզօր,  
Սուր ակռաններ գայլի նըհան . . . :»  
— «Ի՞նչ, վայրենի, արիւնխըման  
Գաղաններո՞ւն ըլլամ հանգոյն,  
Ոչ, ո՛չ, աէր իմ :»

— «Կ'ուզե՞ս ուե թոյն . . .»  
 — «Թոյն, որ մարդիկ ամէն ատեն  
 Օձին պէս զիս սոսկմամբ ատե՞ն . . .  
 Ո՛չ, ո՛չ, աէր իմ:»

— «Կ'ուզե՞ս որ գէթ  
 Հասս եղջիւններ բուսնին քունքէդ,  
 Խոյլն պէս խիստ, խոժոռ տեսքով  
 Որ մօտենալ վախնան քու քով . . .»  
 — «Խոյլն պէս չար ու ժանակրես  
 Բլլալ, աէ՛ր իմ, չե՛մ ուզեր ես . . .»  
 — «Այդ քաղցրութիւնդ ա՛լ մէկդի թո՛ղ,  
 Եղի՛ր քիչ մ'ալ րիրս ու խայթող.  
 Ուրիշն հարկ է վախնայ քենէ  
 Որ քեզ րընաւ չարիք չընէ . . .»  
 Գառնուկն յարեց.— «Ո՛չ, ո՛չ, աէր իմ,  
 Բա՛ն չեմ ուզեր, այսպէս կ'ապրիմ.  
 Լա՛ւ կը սեպեմ—չեմ արտնջար—  
 Զրկանք կըրել, քան լլլան չար:»

ԱՅՍՈՒՆԿ



## ԴԱՍԱԼԻՔ ԶԷՐՔԵԶԸ

Սյծեամի պէս սարսափահար վախսաւ Հարուն:  
 Զերդ նապաստակ՝ արծիւին դէմ ելած ատեն,  
 Սն խոյս արւառ պատերազմի անեղ դաշտէն  
 Ուր հեղեղի պէս հոսուծ էր Զէրքէզ արիւն:  
 Հայրն և երկու իր եղբարյններն հնն զո՞ն եղան  
 Անկախութեան, աղտառութեան վըսիմ դատին.  
 Անոնց գլուխներն, արիւնազանդ ինկած գետին,  
 Ամբարջատց րիրս ոսքերսն կ'ըլլան կոխան:  
 Վրէ ժ կը խնդրէ տրիւնն անոնց որք մահացան.  
 Սակայն Հարուն, մոռնալով իր պարտքն ու պատիւ,  
 Կույսն վայրէն վախսաւ վութով, վախկոտ սրախւ,  
 Հնն թողլով իր զէնքերն, իր թուրն և հըրացան . . .  
 Մէգն անթափանց որ մութին մէջ կը տատանի  
 Յորձանախստ պատեց ծածկեց՝ թանձր՝ ամէն կողմ,  
 Անծայր, ճերմակ, ցորստ պատանք մէր կարծես անի . . .  
 Արեւելքէն վրչեց ուժգին յրտաչունչ հողմ,  
 Եւ լուսընկան ալ երեւաց՝ ոսկեայ, լըսին,  
 Մարգարէին անսպատին վերև, հեռին . . .  
 Վաստակաբեկ ու խըռոված ու ծարաւի,  
 Սրբելով քիրտն արիւնախառն իր երեսին,  
 Լուանի լուսովիլ՝ Հարուն տեսաւ անշուք ու սին  
 Ժայռերուն մէջ՝ շէնք մը . . . խրճիթ մ'էր յիրաւի . . .

... Խաղաղութիւն, անգորը՝ ամէն կողմ կը տիրեն.  
Լուռ, անշըռուկ, յառաջ կ'երթայ...: Մարտէն աճեղ  
Մէն միայնակ և անվլնաս հասած այն տեղ,  
Դէպի դեղնած ժայռը կ'երթայ արագօրէն...  
Լոյս մը կայ հնն, մա՛րդ կայ, մտնել ներս կը կամի,  
Կը վարանի պահ մը, սիրտն ոյժ կը վերտանայ...  
«Սէլիմ.» Կուտայ անունն իր հին բարեկամի...  
Ծերն ալեւոր հազիւ կրնայ ճանչնալ ըզնայ:  
Անկողնին մէջ թըցուանն, հիւանդ ու թալկաղէմ  
Տառապագին կը մաքառի օրհասին դէմ...:  
— «Ամենակախն որ իր հրեշտակն առաքեց քեղ,  
Օրհնեալ ըլլայ, որ աղատեց ըզքեղ այսօր,  
Որպէս զի դուն պաշտպանն ըլլաս փառքին Զէրքէղ...  
Ի՞նչ լուր, տեսնենք.» կը հարցունէ ձայնով անզօր  
Սէլիմ՝ որուն կը չողայ աչքն յոյսի բոցով,  
Որուն սրտին մէջ հերոսի արիւն կ'եռայ  
Եւ կը ցնցէ զայն իր մահուան մահձին վըրայ...:  
— «Մենք երկու օր մարտնչեցանք լիակորով,  
Կիբճերուն մէջ որք մնը ըլքանց եղան վըկայ...  
Ինկան հոն հայրս, երկու եղբարքս ալ քաջարի,  
Իսկ ես իրեւ հալածական գաղան վայրի,  
Անապատին մէջ փախչելով ես հոս եկայ...  
Խենդի մը պէս, թոյլ ոտքերով արիւնահոս,  
Քարոտ, փըզոտ ճամբաներէ վազեցի ես,  
Ճամբաներէ՝ զոր ճանչնան լոկ գայլն ու աղուէս,  
Ահա, նըկուն ու չնչասպառ ես եկայ հոս...:

Հատան Զէրքէղք, թշնամին է ամճնուրեք,  
Սպասառան տուր, ով բարեկամ, ինձ յարկիդ տակ,  
Եւ կ'երդնում որ քու բարութեանդ այդ միշտակ  
Մինչեւ մեռնիմ ես չի պիտի մոռնամ երբէք...»  
— «Հեռու քովէս, կորի՛ր, գոչեց ծերն հոգեվար,  
Դուն միմիայն անարգանաց ես արժանի.  
Հեռու քովէս, մի՛ աղտոտեր յարկս ընտանի  
Որ չունի՛ տեղ քեղ պէս սնախրտ վաաին համար...»  
... Ամօթապարտ, խիղճն ալեկոծ, ճակառվ մըռայլ  
Տոկաց Հարուն այս ջախջախիչ կշամրանաց  
Եւ թողլով հիւղն այն հիւրամերժ՝ արագաքայլ,  
Լըռին, անձայն ու գլխիկոր, ելու գընաց...:  
Ուրիշ դըրան մ'առջեւ հասաւ ու վերըսատին  
Կանդ առաւ...: Իր համբոյր մ'անուշ ու սիրավառ,  
Մօտ անցեալէն տեսիլ մը դեռ ջնջ ու պայծառ,  
Գուրգուրանքով հրպեցաւ իր սառած ճակամին...  
Ի՞նչ քաղցրութիւն, ի՞նչ ճառագայթ, լոյս երկնային  
Կ'ողողեն իր հոգւոյն խաւարն այն անարիկու,  
Իրեն թուեցաւ նշառել հուր աչքեր երկու  
Որք ժպտանոյշ՝ իր աչքերուն մէջ կը նային...  
Ու խորհեցաւ. «Նէ կը սիրէ զիս տակաւին  
Եւ ինձ համար կը չնչէ ու կ'ապրի միայն...»  
Բայց, զըրան մօտ կը հնչէ մէկ կանացի ձայն...  
Հինաւուրց երգ մ'է զոր կ'երդէ իր սիրուհին:  
— «Մինչ կը փայլի լուսընկան  
Լըռին և հանդարտ,

Զէրքէղն , արի զօրական ,  
Կը դիմէ ի մարտ :  
Ճիկիտ կ'երթայ , ուսն հրավէն ,  
Կ'երգէ սիրուհին .  
Քաջդ իմ , եղի՛ր անվախօրէն  
Անձնատուր բաղդին :  
Արեւելքին նայէ՛ դոն միշտ ,  
Մարդարէն միշտ անձնըւէր  
Եղի՛ր , չի գայ պատւոյդ ըստուեր ,  
Սուրա՛ փառքի գագաթն ի վեր ...  
Զի մատնիչ մ'է վատ , ամբարիշտ  
Ան որ վախկոս կուտայ փախուստ .  
Ան որ թշնամւոյն դէմ՝ անահ ,  
Զի մարաքնչիր մինչեւ ցըմահ ,  
Կը գտնէ իր հոգւոյն կորուստ :  
Պիտի մերժէ՛ անձրւն իսկ գալ  
Սրբել անոր վէրքն արիւնոտ .  
Պիտ' անարգեն գիշակերք ալ  
Անոր ուկերց ճոշակն և հոտ .  
Մեր լեռներուն բոլոր կոյսեր  
Պիտի մերժեն , սրառվ գաժան  
Այն անամօթն և անարժան ,  
Ու նախակինք սեպեն իր սէր . . . :»  
... Կը հեռանայ Հարուն , նըլուն , քայլն անըստոյդ ,  
Եւ դէմքն այլող արցունքներու կաթիլներ զոյգ  
Կը բղիմին ու կը գըլորին բիրերէն վար ,

Այլ նոյն պահուն , ուր կը տիրէ գեռ խոր խաւար ,  
Կը նշմարէ մէկ կիսափուլ հիւղակ , հեռուն ,  
Եւ կը ճանչնայ , սրտասրոփի , իր հայրենի տուն . . .  
Ու վերըստին քաջալերուած , յոյսով լեցուն ,  
Հարուն կ'երթայ զարնել ցածուկ պատուհանին .  
Իրեն համար , թերեւս նոն դեռ լիազորով ,  
Ազօթք կ'ընեն արտասուալից աչուըներով  
Իր խանդակաթ մայրն ալեւոր ու ծեր հանին  
Որք կ'սպասեն իրենց որդւոյն , ոչ առանձին ,  
Հապա իր հօր ու եղբարց հետ վերադարձին . . . :  
— «Բա՛ց , մայրիմ , բա՛ց դուռն ուժասպան հէգ ճամբորդին ,  
Հարունդ եմ ես , քու տարաբազդ կրտսեր որդին  
Որ , ազատած վայրագ Ռուսաց գնդակներէն ,  
Թեւերուդ մէջ ապաստանիլ կուգայ նորէն . . . :»  
— «Մինա՞կ :» — «Մինա՞կ . . . :»  
— «Հարուն , հայրդ ու եղբարքդ ուր են . . . :»  
— «Մեռան . . . :» — «Անոնց սուրբ մահն օրհնէ՛ թող  
Մարդարէն .  
Վեհ հոգիներն անոնց՝ հանգչին թող լուսածիր  
Հրեշտակաց գիրկն . . . : Անոնց վրէժը դուն լուծեցիր . . . :»  
— «Ո՛չ , լեռնէ լեռ ես սըլացայ նետի նըման ,  
Սուրս ու զէնքերս ձեռքերու մէջ թողլով օտար .  
Եկայ , մայրիկ , որ ըսփոփեմ վիշտդ անսահման ,  
Սրբեմ աչքերդ , ըլլամ նեցուկդ ու մըխիթար . . . :»  
— «Բաւէ ալ , բա՛ւ , լըռէ՛ , կեալուր , գարշելի չար  
Որ չի գիտցար քաջի մը պէս մեռնիլ փառքով ,



Կողի՞ր, գլուխ, սատկէ՛, հեռո՛ւ, մի՛ գար իմ քով,  
Որ չ'անիծուին կեանքիս տըխտոր օրերն յետին.  
Վաս մ'ես դուն պիղծ, ու չե՛ս ըլնաւ դուն իմ որդին...»  
Ու կը լըռէ, ա՛ւ չի խօսիր մայրն անողոք...  
Պատուհանին առջեւ, ի զուր, մութին մէջ խոր  
Կը թնդան դաւան հառաչանքներ, հայց ու բողոք...  
Ու լալազին կոչեր, ողբեր աղաչաւոր,  
Որոնց, ինչպէս ամօթալից, հէգ իր կեանքին  
Վերջ կուգայ տալ սուր գաշոյնի հարուած մ'ուժգին...»  
Առտուն, մայրն երբ կը տեմնէ զայն, անկենդան դի,  
Ցուրտ, անարրեն կը դարձունէ զլուխը մէկդի.  
Բարեպաշտք չ'են ուզեր տանիլ ու թաղել զայն...  
Շուներ կուգան լիդել վէրքին ըերանը լայն  
Ու կը փախչին արձակելով հաջիններ գոռ,  
Բստահակներ կը քարկոծեն մարմինն անոր...»  
—Փախստական Հարունի վարքն ու մահն անարդ  
Ժողովուրդին աւանդութեանց անցաւ ի կարգ,  
Թէ անոր վաս հոգին՝ յաւէտ սարսափահար՝  
Մարդարէին բաց աչքերէն խոյս կուտայ յար,  
Անոր ստուերն ալ հալածական ու թափառուն,  
Գիշերին մէջ տըւայտելով, կուգայ առտուն  
Բաղիսել ամէն օր մօրն հիւզի պատուհանին...  
Այլ Գուրանի տուներն օր հօն կը կարդացուին,  
Կ'ստիփեն զայն փախչիլ հօն ուր ամպիր պատեն  
Արագ՝ ինչպէս փախաւ երբեմն մարտի դաշտէն:

## «Ազգային գրադարան»



NL0372270

59.678

